

## ԻԵՄԵՒՄ ՊՏՈՒՂ ԿՈՒ ՏԱՅ

"Ով տէր, տարի մը եւս ժամանակ տուր ինձ,  
այդ ծառին շաւրջը փարեմ եւ աղք դնեմ,  
թերեւս պտուղ կուտայ, եթէ չտայ  
յաջորդ տարին կտրէ զայն"

Ահա այնքան պարզ խօսակցութիւն մըն է այս այգեպանին եւ իր գործատիրոջ միջեւ որ մեր օրերու կացութեան ալ կը յարմարի: Երբ դուն եւ ես ժամանակ, շաբաթներով եւ կամ տարիներով գործենք, կը սպասենք որ մեր աշխատանքը իր արդիւնքը տայ եւ մենք ալ անկէ օգտուիթենք: Այգեպանն ալ բգենիի ծառ մը տնկեց կ'ըսէ թիսուս, երեք տարի սպասեց անոր պտուղը վայելելու, բայց աւաղ, իր յոյսը պարապ ելաւ: Հրամայեց իր գործատրին որ արմատախիլ ընէ այդ ծառը:

Գործատրի պատախանը հետաքրքրական է անով որ կը թելադրէ համբերութիւն եւ ժամանակ տալ վերջնական բանդիչ գործ մը ընելէ տռաջ: "Տարի մը եւս ժամանակ տուր ինձին," կ'ըսէ ան, "որպէսզի թիչ մը աւելի խնամք տանիմ անոր, արմատի մօտերու եռողերը զրգում եւ աղք դնեմ, (այսինքն սնունդ տամ), եւ եթէ գալ տալի ալ պտուղ չտայ, այն ատեն արմատախիլ կ'ընեմ զայն: "

Կ'երեւի այգեպանը համաձայն գտնուեցաւ այս թելադրութեան: Բայց թէ յաջորդ տարին պտուղ ստացա՞ւ կամ ոչ այդ յայտնի չէ, եւ թերեւս ալ անկարեւոր է գիտնալը: Վասնզի անպտուղ թզենիի առակին նշանակութիւնը՝ մէկ կամ միւս ճեւով, չփոխուիր խնդրանքին պատախանը գիտնալով եւ կամ չգիտնալով: Ուրեմն, ի՞նչ կը սոր վեցնէ առակը:

Թզենիի ծառը իր բանցը պտուղով հանոյք կը պատճառէ զայն նաշակողներուն - ունի իր որոշ նկարագիրը՝ մեղրի նմանող իր համով: Թուլզը կը գործածուի զանազան տեսակի անուշենքներ պատրաստելու: Թզենիի ծառը հասարակ ծառ մըն է միջին արեւելիք մէջ, մանաւանդ Պաղեստինի մէջ: Կը բռւսնի բարեխառն կիմայ ունեցող երկիրներու մէջ: Ունի խոշոր ծաւալով տերեւներ որոնց տուած շուէք կրնայ յոգնած գործաւորին նպաստել որ գայ նստի անոր տակ եւ հանգստանայ:

Վայրկեան մը մտածենք այն ծառին մասին որ տերեւ ունի եւ պտուղ չտար: Զէ՞՞ կարծեր որ պարապ տեղը եռոյի մէկ մասը կը գրաւէ եւ արգելք կ'ըլլայ որ ուրիշ պտղատու ծառեր հանյացնեն մարդիկ: Այսպիսի անպտղարեր ծառեր կը նմանին այն մարդոց որ մարդկային ընկերութեան մէջ կ'ապրին, անկէ կ'օգտուին, սակայն իրենք ոչ մէկ կերպով իրենց նպաստը կը բերեն այդ ընկերութեան յաջողութեան եւ բարելաւման համար: Անոնք կ'ապրին, կ'ուտեն եւ կը վայելեն ամէն բարին, եւ կ'ընեն մէկ բան միայն, մարդկութեան թիւը կ'աւելցնեն: Հրականին մէջ այսպիսիներ բեռ են ընկերութեան վրայ, ինչպէս անպտուղ թզենին պարապ տեղը եռոյի մէջ տեղ կը գրաւէ:

Եկէ այս ծառը բաղդատենք մարդկային ընկերութեան մէջ այն մարդոց որոնք կազմակերպութիւններու մէջ պաշտօններ կը վերցնեն, բայց իրենց հասակը ցուցնելէ անդին ոչինչ կ'ընեն: Կան այսպիսիներ

Բաղամական, բարեգործական, եկեղեցական եւ այլ կազմակերպութեանց մլք: Եթէ այսպիսիններ իրենց գրաւած արոռոններէն վար իշնեն, շատ հաւանական է որ աւելի արժանաւոր եւ պտղատու անհատներ խղճմորդէն պիտի աշխատին եւ իրենցմէ սպասուած արդիւնքը պիտի տան: Նախորդի յիշուած մարդոց ըրածը եւ վարուելակերպը հաւասար է, ժամականառութեան եւ անիշնութեան:

Ի՞նչ ըսել բոլոր այն անուանապէս Քրիստոնեայ անհատներու մասին, որոնք Քրիստոսի անունը շապիկ հագնելու պէս վրանին կ'առնեն, սակայն երբ Ըկատս անոնց կեանքի պատկերը, բարոյական կենցաղավարութիւնը, եկեղեցական կանոններու հպատակութիւնը եւ Ժունապաշտութեանց մասնակցութիւնը, պիտի տեսնես որ ա'յնքան ետ մնացած են որ պատի չեն բերեր Քրիստոսի անունին: Այսպիսիններ կը դունենք մեր ժողովուրդի անդամներուն ինչպէս եւ եկեղեցականներու շարքերէն ներս:

Ի՞նչպէս պիտի դատուին այս բոլորը: Պատասխանը յստակ է, ըստ Յիսուսի խօսիքն. "Ես եմ ոքքատութիւնը եւ դուք անոր նիւղեք էք: Ով որ իմ վրայ հաստատուած է պատուի կուտայ: Իսկ այն որ չէ հաստատուած, այդ նիւղը կը չորթայ, մարդիկ կը հաւատեն զայն եւ կրակի մէջ կ'այրեն: " Ահա թէ ինչու իրը ծառ, իրը Աստուծոյ կողմէ ստեղծուած մարդ արարած սոմեն մէկս կոչուած ենք պատղատու ըլլալու: Ի՞նչ կ'արժէ ապրիլ, բայց ոչ մէկ օգուտ ունենալ մարդկութեան, կամ մեր՝ հայերու պարագային, չնպաստել մեր ազգային եւ հոգեւոր նպատակներու զարգացման եւ յառաջդիմութեան:

Ճիշտ է որ Աստուած, ինչպէս եւ այս այգեպանը, համբերութիւն ունենալու էին ֆիշ մը եւս ժամանակ տալ, որպէսզի անհատը ինքինին, եւ կամ զործաւորը ծառին, հող տանի: Ահա այդ ժամանակն է որ այսօր կը տրուի մեզի, ուղղելու մեր հոգեւոր կեանքը, եթէ սխալ կը զործենք ուղղենք զայն ապրած ժամանակ, ինչպէս բժիշկը մասնաւոր դեղեր կուտայ մեզի երբ Փիզիկական մարմինը հիւանդանայ: Ան ժամանակ կուտայ որպէսզի դեղերը իրենց զործը կատարեն եւ մեծ առողջացնեն:

Ահա թէ ինչպէս Քրիստոսի ուսուցումները պէտք է ի մտի բերենք եւ օգտագործենք, որպէսզի ժամանակ շահինք եւ ընդունելի դառնանք մեր երկնաւոր Հօր, ընդունուելու իր արքայութեան մէջ եւ ստանալու խոստացուած աստուածային ներկայութիւնը: Ամէն:

**ՇԱՀԷ Ա. ՔՃՆՑ. ԱԼԹՈՒԽԵԱՆ**